

Մազերն ի յուս զանգրակէս ,
Բոցավառ այ՛ն սևուռակ ,
Բարձր էր հակաս լայնակէս ,
Բազուկի կարենդ , յապր հասակ :

« Սա կենդանեաց՝ արձանի ,
Ի՛սա , լինել զահակայ .
Ջի է բնութեամբ կորովի ,
Հոգւոյ ծորիւմ պերճացեալ (?) :

« Այլ թէ է սա զօրոյթան
Եւ հունձարոյ ներկայիչ ,
Այլ չէ եւ սա վափկութեան
Տեպլեան մրացա յանկուցիչ :

« Սեղծագործեմ վերստին,
Տալ իմ մրաց մարմնացում.
Եւ այն լինի լիովին
Գեղոյ, ճնորհաց լրացում » :

Եւ վար իջեալ ի գրայես Նայ
Աբարչազոծ իւր ձեռնով ,
Առաւ սրբէն Աղամայ ,
Յինեաց մարտին յուսաբո՞ղ :

Եւ ի սիրոյ աղբիւրէն
Փրչեալ սրբին ի վարդեր ,
Բորբոնեց զայն բոցդէն
Եւ եղաւ կին համակ սեր :

Գեղեցկութիւն ևւ զմտեր
Ճառագայթեն երկնագոյն .
Դորով , նազանք սրբախորհ
Է էռութիւն իւր ազդոյն :

Դեղձան հոգւով ցո՞ն համբոյր ,
Եւ պարանոց մարգարեսայ ,
Այսեր և լանջ կարթաթոյր ,
Անզամբ փափկին բիւրեղեայ :

Թէ՛ հոլանի՞ թէ՛ ի եոզ
Վարսից՝ ա՛յնման սքովտ փայլ ,
Ջի չէ յէջ ոք յաթթոլ
Իւր հրապուրից հոգեզմայլ :

Սք զնայ ի բնձ շեն ի թինդ ,
Ի ստուերս հոգացն եղեմին ,
Մաղկուցն զզնա սիրս ի խնդ
Թազուհի խառնովանին :

Յարտածոց ամեն ոք .
Մասն էս նրմա գեղազանց .
Արփին ի սիրս հուր բարբո՞ք ,
Մաղկուցն , զանար՛ բոյր , երանց :

Շնորհաց , զեղոյ ամփոփում ,
Գիւրց հոգի՞՝ զոգոց ի մարտին ,
Ջմայլմանց , հնետութեանց զեղում ,
Կասարեղութիւն վերջին :

Այս է անա կոյսն Եւ ,
Հասցին յեթին ձեռաց սիպ ,
Եւ զմայլեցաւ էն ի նա ,
Իբր յիսկանան մրասիպ :

« Գեղեցկութիւն , կուսում ինչ
Անզիմադարձ ճնորհ հրապոյր ,
Վառէ՛ ի սեր բացակէ՛ղ ,
Մարդոյն զգոհրս անմամբոյր :

Եւ ծրպեծով Տէր՝ զուարթ ,
Յաւէ՛ « Սա այժմ արդարեւ
Է փունջ ճնորհաց քան թզվարդ ,
Սա սաղէ կեանս քան զարեւ :

« Սա թող լիցի մարդոյն միտ
Սրբին արփանք , հոգւոյն յոյ՞ղ ,
Ուրախութիւն իւր եւ վիշտ ,
Կեանքն իւր եւ ման , յոյսն եւ յոյս :»

ԻՌՈՒՆ Ը. ՆԱՐԳԷՑ



Ճ Ա Մ Ր Ա Ր Պ Ե Ն Ե Ր Ը



Արեւակէզ նամբանեմէն երգ մը սրբաուր կ'երկարի
Ու կը մտնի գաղտնութեան մէջ արեւելեան երկրներին .
Կարաւանին վրայ կ'իյնայ լուսնի շառայլ մ'հեռակին
Մըծելով շուրջ սրբներին նամբորդներուն յոգմանոց :

Անոնք հազիւ տեսան աղբիւրն ռվասիսին զովաւաս
Որուն զուրերն հրաւապատում հեկեաքն իրենց պատմեցին ,
Ուր այն գիշեր պան մը տողաց երկնակամարն ասօղածիմ
Նոստուճներով՝ շառխին , սերին արասիարտիկ նոներուն :

Ու զուարթէն , կարամանակ կ'երբան անոնք անթոսունջ
Դէպ ի բոյրերն առտական անմանութիւն հեռաւաէ
Որ սարգիտէն պիտի զըզուէ երազն իրենց ճիլլանի :

Կը մրտակե՛ն , կը մրտակե՛ն պերն նոմոյզներն յազբաւուն ,
Անապասին մանամամբոյր հոկերոց մէջ առ յաւաէ ,
Յեսոյ զբառե՛մ կ'երգն անունը ձենեկիցն , Ալլանին . . .

Ա.ՆԱՐԳՆ ԾԱՅՈՒՐԵԱՆ



*) Վարսիցն . — Հոգեւոր յիշողութեան :